

այն պիտ'որ ըլլայ՝ որ նոյն երկու Հակոբակ ուղղակիքներու եւ ոչ ի մին շեղելով, միջին ճանապարհք բռնեն, ուշի ուշով քննեն իրաց բովանդակ Հանգամանքը, մի ըստ միտքէ կշռեն ի թիւր եւ յընդդէմն ցոյցերն ու պատճառները, եւ թող ստալով ամեն միակողմանի տեսութիւն, ամեն կողմնակալութիւն եւ կանխակալ կարծիք, հիմնական քննարատութեամբ ընտան ստուգել եւ երբեան հանել բուն ճշմարտութիւնը: Վասն զի ինչպէս ծաղրական է առերեւոյթ ցոյցերէ եւ ստիտական պատճառաբանութիւններէ բռնուելով՝ ամեն նորութեանց հետեւել, նոյնպէս ծաղրելի կ'ըլլայ պնդել եւ պաշտպանել կարծիք մը այն հիման վրայ յենլով թէ այսպէս լրացնու ստրկած ենք, թէ այս կամ այն ոք տարիներ կամ նաեւ դարեր յառաջ այսպէս աւանդած է:

Տարակոյս չկայ որ ազգային իրողութեանց վրայ հրատարակուող ծուռ եւ անճիշդ կարծիքներն ուղղելն ու ճշգրեւը նուիրական պարտք է ամեն զիրութիւն եւ կարողութիւն ունեցողին, եւ ի նոյն ձեռնամուխ ըլլողին պատիւ կ'ընէ: Բայց այս գովելի գործը գովութեամբ եւ պատուով գլուխ հանելու համար՝ այնպիսի խնդրոց վրայ հիմնական տեղեկութիւն, անկողմնակալ դատաստան, ուղիղ քննարատութիւն... կարեւոր է: Ասոնց պատկառութեամբ ի նոյնպիսի միջամուխ ըլլալը՝ պաշտպանել ու զուտ գատնի աւելի կը փնտսէ քան թէ օգուտ կը բերէ:

Հատածիս վերջ կու տանք ծանուցանելով թէ յայտ մասին մեր առեւտնականաց նիւթ մատակարարելու եւ փոքր ձեռնարկութիւն մատուցանելու համար, կ'ուզենք Հանդիսիս միջոցաւ տեղեկութիւն տալ եւրոպական առանձին գերմաներէն՝ լեզուաւ հրատարակեալ ազգային մատենագրական նիւթոց վրայ, երբեմն լոկ ծանօթացրելով կամ բովանդակութիւնն հաղորդելով, երբեմն եւս անոնց վրայ մեր խորհրդածութիւնքն յաւելլով:

Հ. Ղ. Յ.

**ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ**

Գիտական հայր, խմբագիր Ամսթրամպէ Հանդիսի:

Մտակալ, 17 (29) Մարտի 1887:

Ստորագրող Հանդիսի Գեղեքս Նեփի «L'Arménie chrétienne et sa Littérature», երկսիրութեան մասին, աւելորդ չեմ համարում հարցազել Ձեզ իմ գիտողութիւններէջ մինը դոյն աշխատութեան վերաբերեալ: Ընդհանրապէս, ինչպէս իրուացի նկատում է

Հ. Գ. Գ., պատկառելի հեղինակը քաջ ծանօթ է Հայոց հին գրականութեան: Այս պատճառով եւ կարծում եմ որ այն վերկալը, որի վրայ ես կը հրաւիրեմ ներողամտ ընթացողն ու չարութիւնը, յառաջացել է միայն ծերունի գիտնականի անզուշուրթ խնդիր: Ահա այդ ակամայ սխալ եւութիւնը: Իր գործի 316 էջում Գեղեքս Նեփի խօսելով Վահ. Մամիկոնեանի մասին, մէջ է բերում հետեւեալ հատուածը. «Cet homme illustre (Վահան Մամիկոնեան), dit Lazare de Pharbe qui l'avait connu personnellement, et le plus grand général, le plus fin politique et le plus vertueux patriote dont l'Arménie puisse s'enorgueillir, gouverna près de trente ans sans exciter le plus léger blâme. Il augmenta la prospérité du pays, releva l'honneur national, le fit estimer de tous les peuples voisins, et mourut enfin, à l'âge de soixante-dix ans, l'an 510, regretté de sa nation, pleuré de ses amis, en laissant à son digne frère Vart l'héritage de son administration et de ses vertus patriotiques.» Յայտնի է որ Վահար Փարպեցին իր պատմութիւնը գրել է Վահան Մամիկոնեանի հրամանով եւ պէտք է երկարադրել, նորա կենդանութեան ժամանակ, Վահանի մահուան մասին, հետեւաբար, Վազարը իր գործի մէջ ոչինչ չէ յիշուի: Թե որ տեղից է քաղել Գեղեքս Նեփի վերեւ բերած հատուածը, մեք չը գիտենք: Այսպէս թէ այնպէս, կրկնում ենք, այդ հատուածը Փարպեցու պատմութիւնից քաղուած լինել չէր կարող:

Բարեհաճեցէք, Գերապատիւ Հայր, մի անկէն շարհել Հանդիսի Գեղեքսի վերջում այս փոքրիկ նկատողութեանս:

Ընդունեցէք խորին յարգանաց հաւաստիքը:

Մեամ Խոնարհ Ծառայ

ՆՍՐԵՆ ՄՍԱՍԻՍԻԱ

Հայրոց Նամակագրին այս ուղիղ գիտողութեան վրայ պէտք ենք յաւելուլ քանի մը խօսք եւ լուծումն սու իր տարակուսանաց. «Թե որ տեղից է քաղել Գեղեքս Նեփի վերեւ բերած հատուածը, մեք չը գիտենք»: Ասով գիտողութիւնը կ'ամբողջանայ, եւ կ'արգարանայ Յ. Նամակագրին կարծիքն՝ որ կ'ընէ. «Ես կարծում եմ որ այն վերկալը... յառաջացել է միայն ծերունի գիտնականի անզուշուրթ խնդիր», եւ ստուգիւի մշտն ասկէ:

Ծանօթ է գիտնականաց թէ Եղեքսի Վառ Վարդանայ եւ Հայոց Պատերազմը պատմութիւն ունի ի մէջ այլոց՝ նաեւ գաղղիներէն թարգմանութիւն մը ի Գրիգոր Վարդանայ Վէ Գապարածեան, այս վերնագրով՝ Soulèvement national de l'Arménie chrétienne au Ve siècle contre la loi de Zoroastre, par M. l'abbé Grégoire Kabaragy Garabed, Paris, 1844, զոր կը յիշատակէ, ինչ-

ՊԵՏՄԱՌԻՈՒՆ ՀՈՅ ԸՐԵԳՐԱԹԵՆԻ  
Ի ՍԿՂԲՈՆԵ ՄԻՆՉՅՈՒ ՄԵՐ ԺՅՄՆԵՆՈՎԷ

Քօ

ՍԿՂԲԵՐԻ ՊԵՏՄԱՌԻՈՒՆ ՀՈՅ  
ԸՐԵԳՐԱԹԵՆԻ

(Շարձաւորութիւն)

պէս Վ. Լանկուս իւր ժողովոյն<sup>1</sup> մէջ, նոյն-  
պէս ֆելքս Դեվ իւր յիշեալ գործոյն 315 Ե-  
րեսը: Եղիշէի պատմութեան այս թարգմանիչն  
իւր շարունակութիւն կը յաւելու Ղ. Փարպեցոյ  
պատմութիւնն համարելով, այսպիսի վերնագրով՝  
Continuation par Lazare Farbe. Այս շարունա-  
կութեան Յառաջընթացն մէջ կ'ընէ թարգմա-  
նիչը՝ թէ «կը փութանք տալ Համառօտի քա-  
ղաւանդք մը Ղ. Փարպեցոյ պատմութեան»,  
Այսպէս վերնագրին վրայ եւ Յառաջընթացն մէջ  
խոստանալէն ետեւ՝ որ Ղ. Փարպեցոյ գործոյն  
Համառօտութիւնը միայն պիտի տայ, կը լնցընէ  
Ղ. Փարպեցոյ պատմութիւնն որ Վահանայ մարզ-  
պետ անուանուելով կը վերջնայ, յաւելով  
(յաջորդ գրեթե ու պատմագիրներէն) Կէր երես պլ՝  
Վահանայ կեանքն իւր մարզպետ եւ մահը, եւ կը  
վերջացընէ նոյն գլուխն՝ ինքիսմէ գովասանական  
Հատուած մը (Անդ, եր. 296) յաւելով Վահանայ  
վրայ, առանց յիշատակելու տեղ մը՝ որ ոչոյն Հա-  
տուածը Փարպեցոյ չէ:

Ֆելքս Դեվ՝ որ թէ Լանկուայի եւ թէ  
Գապարաճեանի յիշեալ գործերն առջեւն ունի,  
ինչպէս յայտն է l'Arménie chrétienneի 315  
երեսէն, վստահելով Գապարաճեանի (անվստա-  
հելի) Հատարմութեան վրայ, — որ ոչ միայն  
գրքին սկիզբն՝ այլ եւ Յառաջընթացն մէջ բով-  
անդակ գործը Ղ. Փարպեցոյ կու տայ — կը վեր-  
ջացընէ Եղիշէի պատմութեան վրայ խօսող իւր  
յօդուածն, յիշեալ (Գապարաճեանի ինքնագիր)  
Հատուածը բառ առ բառ չպիտրտով յառաջ  
բերելով, առանց Համեմատելու Ղ. Փարպեցոյ  
Տայերէն բնագրին եւ կամ գէթ գաղղիերէն աւ-  
աղղական թարգմանութեան Հետ: Այսպէս Ֆե-  
լքս Դեվ նոյն Հատուածն (Գապարաճեանի  
խօսքն իւրեւ Ղ. Փարպեցոյ) ամենայն վստահու-  
թեամբ յառաջ կը բերէ յաւելով՝ «dit Lazare  
de Pharbe qui l'avait connu personnellement.»

— Որչափ զգուշութիւն եւ բանաոր  
կասկած պէտք է Հեղինակներէ վկայութիւն յա-  
ռաջ բերելու ժամանակ: Սակայն քանի՞ առաւել  
անպատասխան կը մնան արդար քննադատու-  
թեան առջեւ այն Հեղինակը՝ որ իրենց գրուած  
ծոց ընթացի մէջ չեն զեկուցանել թէ Հոս կամ  
Հոն թողուցին այն ճամբան, զոր կանխաւ իմա-  
ցուցած էին ընթերցողին:

Հ. Գ. Գ.

<sup>1</sup> Collection des historiens anciens et modernes  
de l'Arménie, par Victor Langlois, Paris, 1869, Tome II,  
p. 867. Ասք մը կը գտնուի նաեւ Ղ. Փարպեցոյ պատ-  
մութեան բացընթացն ամբողջական թարգմանութիւնն է Հ.  
Սամուել Վ. (Գալիթարեան) կեօսքեան. (Վ Երես. Միխիմ.)

Ինք Հանրապետ լրագրութեան եւ լրա-  
գրութեան պատմութեան վրայ խօսելէն ետեւ՝  
տակաւն ի բաժնուածն նիւթոյն շքեւակօթած՝  
աւելորդ չէ Հայեցուած մ'արձակել նախնի աշ-  
խատութեանց՝ որ մեր այս գործոյս ժամանակ  
աւաց առջեւ էին: Ինչպէս յառաջագոյն ըսինք,  
սակաւ ինչ օգուտ տեսանք ասոնցմէ, սակայն  
պարտք մը կայ յիշատակելու թէ վասն վայել-  
չութեան՝ որ կը պահանջուի Հետեւորդէ մ'առ  
նախորդն, եւ թէ վասն զի լընթացս պատմու-  
թեան աստ անդ պիտի յիշատակենք զանոնք. եւ  
որովհետեւ Հարկ է պատմութեան ընթացքին մէջ  
երկրորդական խոտորմանքն ըստ կարի խորշը,  
պէտք ենք Հոս ընթերցողին առջեւ դնել ի միասն  
աղբիւրներն՝ որոնց թերեւս մէկը պէտք կ'ունե-  
նայ մեր ձեռնարկութիւնը քննադատելու ժամա-  
նակ. եւ թէ վերջնայն որովհետեւ կը կարծենք  
թէ կարելի չէ մեր լրագրութեան պատմութիւնն  
այնպէս լաւ սկսիլ, եթէ ոչ Համառօտ պատ-  
մութեամբ մը՝ ի մէջ բերելով աղբիւրաց  
վանդակութիւնն: Բայց ասով չուզուիր ըսել՝  
թէ առանց բացառութեան ամեն աղբիւրներն ալ  
Հոս պիտի բովանդակենք. վասն զի կարելի է որ  
ըլլան այլ եւս աղբիւրք անձնօթք մեզ:

Նախորդ աշխատութիւններն՝ որ մեզի  
կրնան աղբիւր ըլլալ, երկուքի կը բաժնուին.  
լընդհանուր եւ ի մասնաւոր. Առաջիններն են  
անոնք որ ընդհանրապէս Հայ մատենագրութեան  
պատմութիւնը գրած են, եւ ի մասնաւորի յի-  
շատակած են ընդարձակ կամ Համառօտի նաեւ  
Հայ լրագրութեան պատմութիւնը: Իսկ վերջին-  
ներն են անոնք՝ որ մասնաւորապէս Հայ լրա-  
գրութեան վրայ միայն կը ձառեն: Յայտնի է թէ  
ասոնք կարեւորագոյններն են:

Առաջիններէն ունինք առջեւնս՝

1. Պարտաւիշու Հայերն Դպրատան, Բ. Նոր  
Մատենագրութիւն, Հ. Գարեգ. Ջ. Վենետիկ,  
1878: Ասոր մէջ (երես 468) ազգային մա-  
տենագրութեան Հմուտ Հեղինակն ընդարձակ  
(19 թուղթ) կը ձառէ այս գաբուս Հրատարա-  
կուած լրագրաց վրայ, ըստ յաւանդի ընդարձակ  
եւ ճիշտ տեղեկութիւններով: Այս աշխատա-  
սիրութեան մեծապէս օգտեսցանք: